

ընդհանուր ժողովն է անսխալ եւ անյաղթելի ըստ Տեառն բանի, որ կրնայ ուղղել զսխալանս պապից: Վիրգիլիոս պապը Գիողորոսի, Իբասայ եւ Թեոդորետոսի գործքը, որ երեք գլուխք կրսուին, եղաւ ժամանակ որ ուղղափառ *սէյի* ընդունեց, եւ եղաւ ժամանակ որ հերետիկոս *սէյի* դատապարտեց:

« Եւզիենոս Գ պապը առաջ կոնդակ հանեց՝ Բասիլեան ժողովը ընդունելի չէ *սէյի*, եւ յետոյ յեառ կոչուամ ըրաւ վերջին կոնդակար, եւ զնոյն ժողովը ընդունելի *սէյի* հրատարակեց, որ ի ժՉ գումարման Բասիլեան ժողովոյն կարդացուեցաւ:

« Շատ Հռոմայի քահանայապետներ իրենք զիրենք սխալական *սէյի* ճանչցան: Լեւոն Գ պապը, Իննովկենտիոս Գ պապը, Կղեմէս Գ պապը, Գրիգոր ԺԱ. պապը. սա իր կտակին մէջն ալ գրեց՝ թէ պապն կրնայ մոլորիլ եպիսկոպոսական ժողովին մէջն ալ որ կրսուի *գոնսիսթոնիում*:

« Ահա Փէշտրմալճեանին ըսածը՝ թէ «Հռոմայու ատեանը մոլորութեամբ գործոյ սխալեցաւ կամ կրնայ սխալիլ» *բասիլիս* կրենն ամենայն ուղղափառաց ազգը, նաեւ նոյն Հռոմայու պապերը: Ապա այս գոլճցիին վճռոյն *կհորե* ամենայն ազգ ուղղափառաց, կամ որ

նոյն է՝ կաթողիկէ եկեղեցին Քրիստոսի, սխալական բռնելով զՀռոմայի աթոռը կամ վճիռը, կամ զփափը, անտանելի հերետիկոս եղաւ, եւ այսպէս բոլորովին ջնջեցաւ եւ բարձաւ յաշխարհէ եւ իսպառ յաղթահարեցաւ կաթողիկէ եկեղեցին Քրիստոսի:

« Թող հիմա լսէ գոլճցին, իՔրիստոսէ հաստատած վէմը, եւ այն վիմին վրայ շինուած ուղղափառ եկեղեցին ո՞վ է եղեր խորտակողը եւ բոլորովին ջնջողը. *անասպա* Փէշտրմալճեանը թէ այս կամակոր եւ տգէտ զբաբանը, որ Հայոց եկեղեցին հերետիկոս երեւցընելոյ *խայրէրովն* կաթողիկէ եկեղեցին ուղղափառաց հերետիկոս երեւցուց: Նաեւ թէ՛ Յիսուս Քրիստոս յատուկ Հռոմայու ժողովոյն կամ մասնաւոր եկեղեցւոյն համար ըսաւ թէ «Իրունք զժոխոց զնա մի յաղթահարեսցեն», ահա ցոյց տուինք անոր սխալական ըլլալը, եւ շատ անգամ սխալիլը եւ յաղթահարիլը. ապա այդ մարդոյն խօսքին *կհորե* Քրիստոսի վճիռը սուտ պիտի ըլլար. *շաֆիկ* Քրիստոսի խօսքը սուտ չի կրնար ըլլալ, «Երկինք եւ երկիր անցցեն, ասէ, եւ բանք իմ մի անցանիցեն»:» Ուրեմն այդ գոլճցիին խօսքը սուտ է, որ ընդհանուր եկեղեցւոյն համար ըսած խօսքն Քրիստոսի՝ յատուկ Հռոմայու ժողովոյն եւ եկեղեցւոյն վրայ կտանի:

(Շարայարութիւնն ու վերջն յառաջիկայս.)

ԱՌՍԿ

ԳՍՅԼ ԵՒ ՀՈՎԻԻՔ.

Օր մը գայլը մօտ ման կուգար հովիւներու գաւիթին,

Պատին ծակէն ներս նայեցաւ, նոր բան զարկաւ իր աչքին.

Տեսաւ՝ հովիւք հանգիստ սրտով կընտրեն գառանց գէրերը,

Կըփողոտեն ու կըպարպեն այն խեղճերուն փորերը.

Իսկ շընբըր խելօք խելօք պառկեր են:

Տրտում արխուր մէկգի գընաց գայլն ըսելով ինքնիրեն.

« Ա՛խ պարոններ, ինչ վայնասուն պէտք էր ձեզմէ լրսէի

Թէ որ ատոնք ընողը ես լինէի:»

ՔՌԻՍՏՈՎ.

